

Հովանուոյ տակ սահմանադրուած ժամանակը՝
որպէսզի վարձատրուի. ուրեմն խոհեմ եղիր եւ
գոյոյ քու ամէն մէկ փարուունքիդ մէջ, որ
յար նախաճառաներէն վտանգ մը չկրսա: Ո՞վ դէ²
կեցիր: » Եւ տոմարը կնքելով տուաւ Շու-
շանին որ Սոխակին հասցնէ:

Սոխակը, Վարդին նամակը առնելով, մեկու-
սացաւ եւ անոր անուշ բուրմունքին
զուարթացած՝ ինչպէս զինիով, կը հոտոտէր
զայն, սրաին ու աշխերուն վրայ կը զնէր եւ
կ'սոէր «Անա գեղ ամենաբուժ՝ սպեղանի վէր-
քերու, եւ անզիշեր լոյս՝ աշքին»։ եւ ան-
դադար համբուրենով ու հոտուելով կը զիմէր,
եւ չէր համբարձակեր մատը կոփել՝ կնիւիր բա-
նարակ։ Հուսկ ապա, զողողունուն ձեռքով
նամակը բանալով, կարգաց, եւ անոր յու-
սպարական աւետաւոր խօսքերէն ու շաթափ
ըլլալով գետինք ինկաւ։ Յետոյ, ոսքի կլեն-
լով, սաստիկ ուրախութենին խելքը գլխէն
թռած, գիշերն ի բուն այնպէս Վարդարանն իր
քաղցր եղանակովը հնէց եցուց որպարհներն ու
մեծերը սքանչացած մնացին։

ԶԱՔԱՐԻԱ ՄԱՐԴԱՐ ԽՈՃԵՆՑ ԵՐԵՒԱՆՑԻ

(Եւրլանսկեղի)



„ՏԱՐԱԾՈՒՅԹ”

ԵՒ ՌՈՒՍԱՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ

— 0 —

Սուրբը , որուն տանամեակը աօնուեցաւ մէկ քանի ամիս առաջ , ուստահայց երրորդ մօն աստվեեթն է . Հիւսիսափայլէն ու Փոքրէն յետոյ և ի եթէ այդ երկու նախարդներուն հրաշակը չէ ունեցած ոչ ալ փայլը , պէտք է խոսուունի թէ անոնցմէ տեկի ընդրանակ ծրագրի մը ունեցած է առ աւելի տեսական կըրցած ած է ըլլալ : Ասովայններուն վայլը կը բացաւրուի մէկ քանի մօն ասուններով , Նալբանդյան , Րաֆֆի , Քանոնա-Քաթիկաս , Պատմանանան , Մկրտիչ Էմին , Գերորդ Պատմանանան , Անդրանիկ Տիգրանի առաջանձնան , անդաններ որոնք բոլովակ ազգին համար ունէին պահանու և հօրո նշանակութիւն մը . սակից զառ , Հիւսիսափայլը ու Փոքրը , երեւան գալով այսպիսի շրջաններու մէջ ուր զեղին կար հաստատած , անցիած ուր որոշ շարժում մը . Հիւսիսափայլը՝ պատմական , հակականութեան իւ բարձրօրէն ազգաբարեկան առողջութեան արթնցնելով , և Փոքր գրական ու պատմական քննապատճեթիւնը հիմնելով ու բարձր գրականութեան ճաշակը զարգացնելով :

Սուրանը և կած է շարունակել այդ սկսուած գործը . շարունակողի գերը , աւելիք գժուարին , միշտ նուազ փայլուն կ'երեւան , եւ այդ բորոք գրողները որ Մուրանին չուրջը հաւա ցուած են , և կապակ որ աննշնչէ ոմանք ուսուանացց արքի լաւագոյն ստատանդներն են , նախորդ անուններուն մծադղողը ժողովրդականութիւնը չեն ունեցած . Գրիշին քննականները , ֆաման Փաթիպայի երկերը , Բաֆֆիի ու ռատափի երկերը . Փորձին մէջ նաւաբն դիմացիք սուր քրոնիկը եւ Նազարեանցի խան դավանա զազափարասպազտութեան յօդուածները . Հիւսիսամայլին մէջ , անա ըստ էջերը որ պակած են Մուրանին բայց ատի Մուրանին կարելի չէ մեղադրել որ բոլորնեւ այդ էջերը եթէ Մուրանին մէջ երեւաց չեն . Մուրանին զուրս ալ ու եւ է սեղ , ուստանայ մանուշն մէջ , դրայթիւն չեն ունեցած այս ամբողջ վերջին շրջանին . Միակ մեղադրանքը զոր կարելի է ուղղել Մուրանին անհասասարութիւնն է անոր պարունակութեան . Մուրան , նուազ թանձրածաւլ եւ աւելի ընտրուած ու հոծ , պամի շանել մծածակ . Հիւսիսամայլին ու Փորձը մինչեւ արար ծայրէ ծայր կը կարդացուին ատսրժով . Մուրանի տասնամեայ հաւաքածոյին համար նոյն բանը կարելի չէ ըսել . այսոնի կը գտնենք ուսուանացց արքի գրականութեան լաւագոյն իշերն մէկ սպանին , ինչպէս Նիրվանակի Արևոտն Դիմասիւսնամը . Փափաղեանի վիպակները , Պոչշաննիք Ենցերը եւ Բյորին . Ազաւանցի լույսագործութիւններ , Նէօթ Կուածները , Մատուրիանի Արար Զարպի , Խանակեանի , Ենամիթի , Դիմիրնեանի բանասադղութիւնները , բայց միանգամայն անապին դէզ մը անմարտիւ ուսուանաբորութեան , ծանրա աւազուկ գէպիրու եւ անհամ բանասադղութեանց . Այս դիմուողութիւնը Նիրվանայինէ յիտոյ կը փութամ սակամն խսկդյն աւելցնել թէ երբեք ատոն չեմ արդարացներ այս սիրտածական նկակրութիւնը զոր շայիր ու քոյնէ Մուրանին եւ որ կը զարմացնէ զի անկողմանկալ քննարատութեան թիրթի մը կողմէն՝ ինչպէս որ կ'ըմբանմէ Գրիգոր Արծուունին հիմարուկութիւնը . Աններելի չ չուսուտափանի որ Մուրանը իր կարեմնը տղղը ունի կողմանահան հայ պականութեան մէջ , եւ անոր ուզգուած քննարատութիւնները պէտք է նպասակ ունենան ոչ թէ զայն ուրանալ ու քաջանել , այլ զայն մզկէ կառարելազրուելու և եւ այդ անիբաւ հակա կրութիւնը . որ Մուրան տարածնանը արգելք ըլլալու չափ յառաջ գացած է , արժանիք մը եւ կ'աւելէն զ . Արաբանանանցին որ հակառակ հիթթական մանկու պայտանկարներ , հակառակ անխնայ շարունակական հաւածանքի մը . կրցած է , գեղեցիկ յամառութեամբ ունանիւրութեամբ մը . ստոկալ եւ իր գործը կանգուն պահել . կոփ թէ Մուրանը ընդուռածքա մէն անապատի թեամբ ու կապակ աւելի գործը կանա է նախորդ կապուն պահել . կոփ թէ Մուրանը ընդուռածքա բուռն ծրագիրը , եւ ատի ամենէն նշանակելի

արժանիքն է Մ Արքային : Ա կը զբէն ի մի ր հայ գրականութեան խոչոր թերութիւնը Նեղած է չափանիւթեան սկզբունք մանր ազգային ու տեղական աշխանակին մէջ , չափանաց քիչ հաղորդակցութեան մէջ մանելով մարդկային ընդհանուր մատուրականութեան համ լիր հին մատանիւթիւնը ըստ հեկեցիցին ու Հարցութան պատմութեան չափ քիչ անփառ գորոր եղած են : Եոր ժամանակին ընդհանուր մէջ , աւելի ջանք ցուցուցած են Հայք , մատանադի արհմատան Հայքիր , սուրա մօքին հետ չիման մտնելու , այս ցայ այդ ջանակութիւնը մատուրակու գոյն մը պահած են , դեռ չեն ընդհանրացած եւ դեռ չեն հասած հարկաւոր ընդհանրակամասն : Սրբակիւան Հայոց մէջ , Հելուափափայլն ու Փողոց են որ Ծիլէրի , Լերման թօփի թարգմանութիւններով եւ մէկ քանի եւրոպական հարցերու վրայ ուսումնաբրու թիւններով այդ ճամանացին : Մ Արք նստածէ այդ ճամանան ընդլայնիւլու : Պ . Ա սրբանաւանց , Լայրցիկի ու Բարիգ ուսում առած համալրանական մը , եւրոպացի մարդով Հայ մը , իր ասնանիւթիւն առաջին թուուր մէջ իր հինարկ իր հինարկութեանը իր գլխաւոր նպաստակ կը յայտարարէր ճիշտ այդ ուղղութեան զարգացումը : «Մինչեւ այժմ , կը դրէր , մեր հրապարակագործութիւնը փակուած է եղել գորապահարների համամատապէս նեղ չրջանի մէջ , նորան զրաղեցնող ինդիրները եղած են Հայք , որպէս իր ասքի անզամ , արէսէ Կրօնական հանանիների անզամ , եւ հայ ինզուն , կրօնքը եւ եկեղեցին իրենց յարաբերութիւններով , եւ վերջապէս զրպացը : Ամէն բնա ինչ զուրս է այդ ըըջանակից , հայ գրականութիւնները մնուող սովորած է համարել ոչ իր խելքի բան , եւ ոչ իր իրաւունքի բան : Յ արօտուանից հայկական գրականութիւնը իր գիրին է ատենում Մ Արք անոնով նորանին անապարիք : Նա աշխարհ է գալիք , երբ քանի տարիներից ի վեր հայ հասարակութիւնը մի ամսագրի հրատարակութիւնը կարեւոր է համարում , եւ բար հայ գրական չրջանիներ նրան անհրաժեշտ էին դատում . . . Ամէն անզամ երբ հայ գործողը կատացի է մասունք մնջոցով արթնացնի մեր ազգի Թամար , հնութեան փոշիով ծածկուած մոփերը , բացել նրա աչս երը կատարուող իրուութիւնը տեսնելու համար , ամէն անզամ երբ ուժին գարկերով մատուլը կարողացել է հայ ազգի մտարար իր առանձնութիւնից գուրութերի եւ շինի նրան ընդհանութիւն գորա նով իսկ ցոյց տալ նորա համամատական ուժք՝ ընդհանուր մարդկութեան ծնուայիլու եւ մարդկութիւնը իրան ծառացացնելու , այդ ամէն անզամները կապահ են մեր ժողովրդի զարգացման մի-մի չրջաններու» :

ցերու մասին, թարգմանանոթիւնների կերպոն-
թոփի, բուշչինի, Հայնէի, Սէնքիչվչիի, կերպի, Մարտանի, գործերու ուսումնամիջութ-
թիւնների առար մեծ գրագէտներու վրայ, այդ
ուսումնամասիրութիւններին ու անոնք թիւնները
անտերի չեն միշտ, բայց էականիր ինձի համար
սա իրողութիւններ չեն թէ Մուռան է կեղծ այն
հայ, առաջին ամսաթիւններ որ արքան ըն-
դարձակ ու լայնոգի ծրաբը ունենար. Այդ ծրա-
բը իրայց շատ աւելի փայլուն կերպով գոր-
ծագործի իւ. եւ ես ուրաքանչ պատի լրջիք որ Պ.
Արքախանանց աւելի մեծ անող սպար սարա-
մոքի արտարայութաենց, եւ անոնցին միշտ
կարենար ընտերել կարեւորապեսները. Ո՞ր քան
հրաշակերտներ կան որոնց թարգմանութիւննե-
րէն ամսաթիւն ամսաթիւ կազմութեանը մէջ ենք:
Բաղդասարար, արեւմտան Հայք, Պոլսոյ,
իզմիրի եւ Վինեանի քարպանանոթիւններով,
շատ աւելի թուուվ գործեր հայցուցած են
իրավական ու Փրանսական գրականութիւննե-
րէն որ իրենց մասնաւրապէս մատչելի են,
քան ուսումնայք ուսումնական ու քիւմանական
մասնաւրապէտ թիւններէն որ իրենց աւելի մօսէն
ճանօթ են. իսկ անցէլիսկ գրահանութիւնը,
որուն կարեւորութիւնը ձիազելի պիտի ըլլար
բացարար, գրիթէ ամբողջ ապէէս անձնութէ չ
ուսումնաւրապէտ լիով զիմոցը հայերու. Ուսումնայք
նախ պարտաւոր են ուսումնականութեան
հրաշակերտները հարցնել, գործ մը զոր
միան իրենք կարող են կասարթը, եւ որով
օպակակար կեղծ պիտի ըլլային ունիշնուր
հայութեան. ուսումնականութեանը Աս-
միոյ վրայ տարածուող մսուոր տիրական
զօրութիւնը ըլլայու անամուսուած է, եւ առա-
մածութիւն ու ուսու արուեստը պաէտք է ճանօթ
զանան Հայքու ամբողջութեանը. անհաւա-
տիք է որ Կոկոյ, Ճամաթայիսկի, Թուուկինսի,
Թարմոյ, Կոնչարու, Զելուան, հայերէն
թարգմանուութ ըլլայն (երկու երեք փոքր կը-
տարներու թարգմանուութիւնը նշանակութիւն
չունի, ու Հրամասարկչական Ընկերութիւնը,
ունի այս ուղղութեամբ շատ բան կը պազ-
ատէք, զեւ շատ փէջ արդինքն ստուած է):
Մունը կրնար նպաստել իր շափովը այդ ծա-
ռայութիւնը մասուունելու հայ գրահանու-
թիւն: Նմանապէս, գերման գրականութիւններ
ամսակարեւոր գործեր կան զոր Հայոց
ճանչցնելը անհրաժեշտ պարաք մին է: Այ-
րուորը իրաւուն ունիք սպասելու ուսումնայ
թարգմանուութիւններ որ նուսուոյ եւ Գերմա-
նիոյ համարաբաններուն մէջ կը պարասաւու-
թ և Մուրը պատշաճ շրջանակ մըն է ուր
այդ գործը կրնայց ճենարկութիւնը: Թարգմանու-
թիւններէն զատ, Մուրը կընար աւելի ըն-
դարձակ տեղ մը նութելի Խուսեյոյ, ինչպէս
Գերմանիոյ, մասուորիսն ու ընկերական
կեանքին բաղը երեւութիւնները մասնամասնա-
րար հայ հասարակութեան ճանոնթացնելու,
եւ այս մանէնք յատու, կամ թիւնես անե-
նէն սուած, կայ խնդիր մը անհուն կարեւո-

ուռթիւն ունեցող, եւ զոր գրական մեծ ամսաթերթ մը կարող է լուծել. այն է ոճի ու լեզուի խնդիրը : Ոճը, դրեւա պարևառա տակաւին թէջ մշակուած է արեւելքնան Հայոց մէջ. անտարակուսելի է որ արեւմտեան ձայր — եւ ասի կը խստովանին մեր Կովկասի լաւագործ իրադիրք — շատ աւելի քարծ զարգացն մը առաւտաց են ոռք քան իրենց արարատան աղաքակիցները . արեւելքնան Հայոց դրականութիւնը անհամեստա կերպով աւելի բրուտա է իրեւ նիւթե, բրը ժողովրական կեանք, իրը հայական գրոշ, բայց ուր տկար մասցած է (բաց ի մէկ քանի բացառութիւններ, ինչպէս Նալբանդան, Պալասաննան, եւ անոնք ալւաս գրողներ) են եւ, ոչ թէ սրիիշներ, իրենց անմնէն տաղանդառոր գրագէտներուն իսկ պատմուածքը երկարաբան, ոռք զանգառ . ու ճապազ է, բացառութիւնը նրբութենէ զորկ, պարերութիւնը տղամականորէն կազմուած : Վերջին սկսած են ջանք մը ցուցնել ոռք կոկերու, եւ կը կարծեմ թէ ասոր մէջ արեւմտեան Հայոց նոր գրականութեան աղբեցութիւնը մաս ունի, ինչպէս նաև այս զերը զոր կը խազան կովկասեան գրականութեան մէջ մտած արեւմտեան ձայր, ինչպէս Վ. Փափազեան . Տարօդադյուն գրականութիւնը լաւագոյն սատարը պիտի ըլլայ կովկասն գրականութեան մէջ պիտի ըլլայ արուեստը զարգացնելու . եւ արգէն արեւմտեան հայր իրենց ոճին նրբութիւնը կը պարտին այս սերտ հաղորդակցութեան ողոր ունեցած են բարախան և մանաւածք թիքանական գրականութեան հետ, բարգանիք . թարգմանութիւններով եւ շարունակական ընթերցումներով : Այսպիսի փափուկ աշխատութիւնն մը կարել չէ սպասել ուղարկի Պ. Արամիսինանցէն որ գրադէմ չէ, արուեստագէտ մը չէ բայց կը բաւէ որ ինքն զգայ արդ պէտքը, շեշտէ արդ ճգուտմը, եւ ջանայ որ իր հումքուն նիստուած գրական ուժերը այդ ուղղութիւնը ձեռնարկեն եւ յախաչ տանին Ոճին հետ, մեր կովկասեան պաշտօնակայցները պիտի ունին մշակելու իրենց լեզուն ալ, իրենց հայրէքն են, որ փոխ խառնական կը ու կարծը . եւ արդէն լեզուն այդ անհամ վիճակը ոճին անշարժացման գլխաւոր պատճանակներէն մէկն է, լեզուն ըլլապով ոճին նիւթեղնէն : Սրբւելքն հայրէքն անշուշչ սկսած է զարդիլ երեբնին այլանազակ խառնուրդը ըլլայէ, ուր ամէն քան կար բայց ի հայրէկնէ . օտար բառերէն ջանք մը կը տեսնի ի սորբեյու, օտար բացառութեանց թարգմանութիւնները մէկին կը դուռին, համաձայնութիւնը կը ճարպ ճկուութիւն առնենք . բայց զես սկզբանառութիւնն մըն է . եւ հարկաւոր է ուժեղ օրինակ մը որպէս զի կովկասեան գրապարտաց հայնելու ըլլայ . Մուշքը կրնայ արակել որ իր մէջ հրասաւ

բակուած յօպւածները պարունակէն ո եւ է ստար բառ, ո եւ է օտար բառ. մեր ուսուհայ եղարակիցներ համեստուն են վերջապէտ թէ հայերէնը ունի րողը հարդաւոր բառերը բացատրելու համար ամէն տեսակ գալափարներ են թէ բաց ի արնապիր օտար բառերէ որոնք հայացած ի բարևան նկատուիլ, հայ լեզուին դէմ հայուսանք մըն է օտար բառերու փորձածութիւնը, Մուրը, եւ անոր շուրջը հաւաքուած կովկասեան քագաքէաները պիտի ուզեմ այս զորքը որոշողաբար եւ զիւտակցար կատարել, այս տանին, ի բական նոր շրջան մը բացուած կ'ըլլայ արեւելեան հայոց գրախանութեան համար, եւ Մուրը յաջորդ տաննանեակը կը տանիի այլապէս նըշ-շանակալից հանդիսաւորութեամբ մը :

Ա. ԶՈՂՎԱՆԵԱՆ

8 . 4 . Ս ա տ ա ց ա ն ք Ա ր ա մ ս ի բ ե լ Ա զ գ ա ր ա կ ա ն
հ ա ն դ է կ ս ի վ ե ր ջ ի ն հ ա տ ո ր ն ե ր ը : Ա ր ա մ ս ի բ Հ ա յ ո ց
գ ե պ ա ր ա կ ա ն ա մ ե ն է ն կ ա տ ա ր ա կ ա ն հ ա ր ա ս ա
թ ա կ ու թ ի ւ ն է , ե լ Կ ը ց ա ւ ի ն ք ա ն կ ե զ օ ր է ն
ո ր Պ . Գ ո ւ լ ա մ ի ր ե ս ա ն ց ա փ ա ո ւ ն ք ը լ լ ա յ ց գ ա ն ն
զ ա ն զ ա ն ա ն ե ր յ ա յ ո ւ ն ե ր է ն հ ա ս ա ր ա կ ու թ ե ա ն
հ ա ն ա ս ա ր ա ր ե ր ու թ ե ն է ն ։ Կ ո վ կ ա ս ի բ հ ա յ ո ւ թ ե ն ը
ո ր Կ ը ց ա յ ի է ն ի ւ թ ա կ ա ն բ ա ր ո ր ու թ ի ւ ն մ ը ,
Ա ր ա մ ս ի պ է ս մ է կ ք ա ն ի հ ա ն դ է ն է ։ Կ ը ն ա ր ա պ ր ե
ց ն ե լ , ե թ է ց ե ղ ա ր ու ե ս ա տ ա կ ա ն զ ա ց տ ո ւ մ ը ա
ա ն ո ր է ն ի ր ո ր տ ա ր ա ծ ու ա ն ը լ լ ա յ ց Ա ր ա մ ս ի բ
ն ս թ ե ր ի հ ա ս ա ր ա կ ու թ ի ւ ն մ ը Կ ը թ ո ւ ի ի ն է ն
ո չ մ ի ր ա յ ն հ ո յ ա շ ա պ օ ր է ն ճ ա շ ա կ ա ս ո ր ո ւ պ ա գ ը
ր ո ւ թ ե ա ն ե լ ա ր ո ւ ս ա պ տ ի ս ա կ ա ն մ ա ս ի ն ի ր ա շ
կ ա ն մ ա ն ի ս պ ա յ ա ն է ն ա մ ա ր ա , ո ր ո ն ք զ ա յ ն հ ա
ս ա ս ա ր Կ ը կ ա ց ու ց ա ն ե ն ե ր ո ւ պ ա կ ա ն ա մ ե ն ա
գ ե ն ե ց ի կ հ ա ս ա ր ա կ ու թ ե ա ն ց , ա յ լ ն ա ե լ ի բ
գ ր ա կ ա ն պ ա ր ո ւ ն ա կ ու թ ե ա ն է ն ա մ ա ր ո ր շ ա ս
զ ա ն ա ս ա ն ա ն ա ն է , շ ա տ լ ա ր ի խ մ բ ա ր ո ւ մ ա ծ
ե լ ո ւ ն ե ր կ ա յ ա շ ի ն է ն ա յ ե ր է ն մ ը ո ր թ ե ր ե ւ ս ա մ ե
ն է ն մ ա ք ո ւ ր հ ա յ ե ր է ն է ն է գ ո ր ո ւ ս ա ն ա յ ը ո ւ
ն ի ն ա յ ը վ ա յ ր ե ս ա ն ս ա վ վ ե ր ջ ի ն թ ո ւ ո յ ն մ է ջ
ք ր գ տ ո ւ ն ե ք , ի մ ի շ ի ա յ ր յ ո ւ ր , Տ ա ս թ ա յ լ ա ս ի ի
«Մ ե լ ե ն ե ր ո ւ ս ա ն ո ւ յ շ ա ս ա կ ա ր ա ն ը » հ ր ա
շ ա կ ե ր տ ի ն թ ա ր գ ա մ ա ն ո ւ թ ե ն ը , պ ա տ ա մ ի կ ա ն
ո ւ ս ո ւ ն ի մ ա ս ի բ ո ւ թ ի ւ ն մ ը «Բ ա կ ու ր ա ն ա » ի ց ե ղ ա
կ ի ց հ ա յ ի ս ա կ ա ն թ ա գ ա ր ո ւ թ ե ա ն գ ր ա յ ա ։ ա կ
զ ա գ ա ր ա կ ա ն ս ո ւ պ ա կ ա ն ի վ ա ն ի բ ը շ ր ջ ա կ ա յ ի ց
մ ա ս ի ն , կ ե ն ս ո ւ պ ա կ ա ն մ ը Յ . Պ ա ր ա ն ե ս ի ,
պ ա ս ա ր ա ն ա յ ա ց զ ր ա յ ա ս ե կ ու թ ի ւ ն ե ր ո ւ , ե ւ
բ ա զ ա մ ա թ ի ս ա կ ա ն ի ր ա յ ա ց զ ր ա յ ա ս ա կ ա ն ի վ ե
ր ր ա ս ա ր ո ւ թ ի ւ ն ե ր ո ւ , Ք ա բ ր ե ն ժ ո ւ ր ա յ ա ։ Զ ա ն կ ո վ
պ ի ի ց , թ ե թ վ ա մ ե ս ա ն ի գ ո ր ծ ե ր ո ւ , Զ ա յ ա ս ա ն ի

ստանալուներ, չչութիր, ստապարներ
Ազգագրական մասնակիություն համարական հրա-
տարակության մըն է որ եկած մէկ քանի տա-
րինքը ի վեր կարու որ պակաս մը լրցնել հայ
մասից մէջ, Պ. Լավաշանց որ իր ուսում-
նակրու հենանքու կատարած է ի հրաիր, կը
գարէ այդ հանդէսու գիտակից մութի մը ձևանակ-

սութեամբը : Ինչ որ Սրուանձտեանցներ , Տիգանեանցներ , Պառշեանցներ կամած էին հաւաքեր անդասակցարա , հերթաթներ , երգեր , ինչ որ ԱԱՅ զոյնը կը կազմէ աշխարհին մէջ հնաւոց մինչեւ արօր , Պ . Լալաւանցի ինամաժով այդ բոլորը կը ժողովր մէջոտով , Կը դասաւորութեւ Բնուութի կ'ենթաթութեւ Բաց ի դիմական հարթակութիւննէն , այս աշխատատիւթիւնը ինձի համար ամենէն էաւան նպաստն է այս գրականութեան մէջ ազգային դրոշմին ճոխացնանք գրականութեան մը հիմք դիմուն է , իր երգերով , իր աւանդութիւններով , իր թանական անուններով , առանց անոր , գրականութիւնն , արուանտականորէն արտադրուած , մանան կ'ըլլայ ծովի առաջ ծածկութեամբը , առանց անոր , գրականութիւնն , որոնց արմալը հողի մէջ չէ մտներ , եւ որոնք անմիամտ ու խախուտ հըրասոյր ծով ունին միայն : Ազգագրալին հանդիսին փոքրին թիւք կը պարունակէ նշագրած առևտնականութիւնն մը Ե . Լալաւանին Զանգեզորի գրայ , Համենցի , հայեր , Յ . Մուրատանցին , Հայ Եղաներ , Վ . Փափականին , Քարականարին , Արթաթանաւին , Երգերին , Երգերին աման մէջ՝ Հ . Ասափիկեանի , Ենաւորուած Մ . Խանակեանի , մարդաբանական ուսումնամակրութիւնն մը Ե . Լալաւանցի , Ակիւթ Քննդի և գրական իմաստամարտութեան վրայ յօդուած մը Յ . Թատաթանի , եւն :

U. S.

կը Հրատարակենք սատրել երկու գեղեցիկ էջեր Պ. կ. և Ամփախ, որ ամենն յարգելիք դժվարեն մէկն է արդի Ֆրանսիային իրեն պատասխան են բերեն դասախուած երկու էջերը կը Թթարքամինն հոգին ու պատամուռութիւնն ունենալու համար առաջ ֆրանսիային Ալպինի Հաստատած կերպարն է Ալպինի արք Բարբիոնի մէջ կերպար յօդուածի մը ուր Ամփախ, Պ. Զարլզ Տիլի քի հնուասութիւնն մը ձեմք, Ալպինի Ժանէկ Ֆրանսակը իր իրաւունքներու կը պաշտպանէր, երկու մէջ ազգերուն մէկն Հաստատած յօդուածիւնն մը անհասեն շտութիւնը Հաստատելու նպատակով : Եթէրուստ իր սատր ու յաստի շատապալուն Թի Եթ պատիստուն ան Ֆրանսակըն լիդգել կը հօնադոյուութեալ և անունթիւնն պաշտպաններուն :

Համար, եւ յիշել վկայութիւնը Պ. Ճնն Մորթի որ կ'ըսէք ֆաշուսայի խնդրոյն առիթով՝ «Զեմ կարծեր թէ ձիմելուուրեան անփեալ տարեգրութեանց մէջ—եւ ասիկա կ'ըսէմ խօսքերու կանկելով—այսպիսի պարագայ մը երբեք նորկայացած ըլլայ ուրդ գրգռումը եւ պայտառութիւնը պէտք եղածէն այս աստիճան անդին անցած ըլլան»։ Վայրիկան մը կրցան կարծեր թէ մատմը հետո էինչ պատերազմէն :

Պատերա՞ղ զմբ . բայց ո՞վ գիտէ , հակառակ ձեր նսաւային գիրազանցութեան , թէ պատերազմը ի՞նչ պիտի յասաշ բերէր : Աշխարհիս արդի վիճակին մէջ ուր այնքան զննքեր պատրաստ էին այնանք բարիումներու համար , գիտենք այժմէն թէ ինչպէս պատրիսկուր ան , բայց ի՞նչպէս պիտի ատապէր : Թիերեւս չափազանց ապահով կ'երեւաք ապազալին վրայ : Վայրիկեան մը լուսացիք թէ Քուպայի իննդրոյն մէջ ձեր բռնած ընթացքովք անդրասալանդեան նոր զօրութեան սիրտը ու թիերեւս նիդակակ- ցութիւնը պիտի շահէիք , և թէ Անդրիկայի վրայ կ'ըթիւն եւրոպակ պիտի հաստակե- ցնէիք ձեր կամքին . Նիդրալակուութիւն- իցիր այդ մասին ձեր երազնեղը փարասելու վրայ է : Մասնաւեցիք թէ երրեք , եւրոպայի մէջ , ընդհանուր դաշնակցութիւնն մը պիտի չկրնար կազմուուի ձեզիք դէմ եւ թէ շատ թարմ յիշատակներ Վոժի շղթան անանցանելի պար- բռնաւ մը լինիք կազմուցնէին . եւ այսու ձենէ ոմանք կը ծանուցանեն իրբու հաւանական ինչ որ երէկ ձեզիք , ինչպէս մնզիք , անհնարին կ'երեւաք :

Թողունք այլ վարկածները : Մեր խօսակցութեանը մէջ , հաճեցաք ինձի խօսիլ այս խաղաղասէք զգացմանցը վրայ զոր անզլիացի ժողովրդին ստուար մնամանութիւնը կը տածէ Ֆրանսայի համար . տարակում մի՛ ունենաք որ Ֆրանսացի ժողովրդին ամենաստուար մնամանութիւնը փոխազարդաբար նոյն զգացումները ունի ձեզի համար : Դուք եւ մենք չափաղանց շատ պատճաններ ունինք իրարու հետկուուելու համար : Մեր շահերը մեզի խաղաղութիւնը կը պատուիքն : Մենք Ֆրանսացիքն էնք կը բռնար ձեռքէ հանել զծել որ յաճաւ խորսինք էք մեր Սրբւութեաքի նահանաբուռնեւ երկարութան մերքերուն , մեր գիրիներուն , Պանչ Քոնքնեւն մեր վաճառքներուն , մեր Լիոնի մասնաբռներուն , ևն : Բայց զուք ալ ձեր կողմէն գիտեք թէ մենք իբրև յաճախորդ ձեզի առաւել քան երբեք հարկաւոր